

կը բաւականանայ ըսելով միայն Յովհաննէս Մկրտիչի պէս. «Ապաշխարեցէք, զի մերձեալ է արքայութիւն երկնից» (Մտթ. Գ. 17, Մրկ. Ա. 15): Կարապետին բերնին մէջ՝ այս լեզուն ոչինչ ունի զարմանալի (Մտթ. Գ. 2): Մերձաւորութիւնը, զոր կը յայտարարէր, ամէն բանէ առաջ նիւթական էր, զի Չաքարիայի որդին կ'անգրտանար նոյն խկ, իր գործունէութեան սկիզբը, թէ Մեսրիան ճիշդ ո՞ր վայրկեանին պիտի երևէր: Բայց երբ Յիսուս է որ կ'ընէ այդ խօսքը, յանկարծ կը փոխուի եւ կը լրանայ անոր իմաստը. հիմակ խնդիրը բարոյական մերձաւորութեան մը վրայ է: Երկնից թագաւորութիւնը իր անձին մէջ է. պէտք է ձեռք երկնցնել միայն անոր, ունենալու համար զայն. ու եթէ Քրիստոս կը բաւականանայ սակայն յայտարարելով թէ մերձ է ինքը, ցոյց տալու համար է թէ ոչ ոք ունի զինքը ի բնէ, այլ պէտք է ճիշդ ընել ունենալու համար զինքը: Երևն հեռ, Աստուծոյ Որդիին մէջ. ի զօրութեան է փրկութիւնը: Երկնքի թագաւորութիւնը մօտ է, բայց անիկա կ'իրականանայ անոնց մօտ միայն, որոնք անոր կը յարին սրտի ազատակամ փառումով մը (Մրկ. Ժ. 15): Այսպէս կը կազմուի աստուածային այն գործարանաւորութիւնը, որ պարտի մեծնալ հեղհեղ՝ վերանորոգելու համար աշխարհը, և որուն յատկանշական հանգամանքները պիտի վերլուծենք նախ, ցոյց տալով անոր բազկացուցիչ օրէնքը, որ կերպով մը կրնայ կոչուիլ երկնքի թագաւորութեան օրինակիբքը:

(Շարունակելի) Ժ. Գ.

ԿՐՕՆՔԻ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ

Թ. ԿՐՕՆՔ ԵՒ ԳԻՏՈՒԹԻՒՆ

(Շար. Սիւն 1934, էջ 266 էջ)

Կրօնն և Գիտութիւնն ընդհանուր կերպով շօշափող մեր նախընթաց երկու յոգուածներուն մէջ ջանալով մտանանշել, ըստ կարելւոյն, այդ երկու կալուածներուն հետապնդած նպատակը, հետազոտութեան կերպերը, յընթացս դարուց անոնց ունեցած յաջողութիւններն ու ձախորդութիւնները, ու շնչակէ վերջ սա իրականութիւնը՝ թէ այսօրուան գիտութիւնը չզօրելով բացատրել համազօքի ինչ ինչ երևոյթներն ու յանձին մարդ էակին տեսնուած կարեորագոյն ճշմարտութիւնները՝ չէ կրցած մնասել կրօնքի պատուանդանի անխախտ հիմերուն, կ'առաջարկէինք այս յոգուածով վերլուծել կրօնքի և գիտութեան յարաբերութիւնը:

Արդարև, կրօնք և գիտութիւն չար և նման են իրարու և միևնոյն կոչումն ունին արեկերքի իրականութեան ներկայացուցուցած բարդութիւնը բացատրելու կամ պարզարանելու գործին մէջ. իրականութիւն մը որ իր մէջ կը պարփակէ ոչինչը, անգոյ բայց երևակայուած տարրը, հիւլն, շօշափելի նիւթը՝ կենդանական աշխարհի անկերպարան սաղմը. բարդութիւն, որ ովկէանտներու անգնդալոր յատակէն կը վերանայ մինչև աստղադարդ երկնական մարի անհամար ու անտեսանելի մարմինները՝ ոմանց ան ու սարսափ ազդելով, իսկ զոմանս ալ Աստուծոյ փառքը պատկեր հիասքանչացման մղելով: Բարդութիւն՝ որ ամենաստվորական երևոյթներէն սկսեալ մինչև աստղաբաշխական դրութեան գաղտնիքներն ունի, և ինչ որ աշխարհէ, մարդ էակը՝ թերևս խորհուրդներու ամբողջութիւնն իսկ՝ տուած է նոյն ինքն՝ մարդկային մտքի հետազոտութեան իրր գերագանց առարկայ, առ որ մշտանորոգ յարգանքի մղելով գիտունն ու իմաստասէրը հաւասարապէս. և որ, վերջապէս, համագոյքի ստեղծիչ և շարժիչ Կերպագոյն իմացականութեան գոյութեան և էութեան

ԽՈՐՀՈՒՐԳ ԵՒ ԽՈՍՏՔ

Թեև մանկանացուն ևն, բայց պէտք չի եկարկու ինք մանկանացու բաներու, այլ, կըրցածնու յախ, պէտք է բարձրանալ սկսեալնուրեան, և սպրիկ մեր մեջ կըլսած շատագոյն բաներուն հասկնալ:

* * *

Կոն պիտի ըլլանք կեանքի, երկ ըստ գործածակն գոյն: